

զբութիւնը : Փիւնիկիոս՝ իր Ամինդոր հօրմէն անէծք կ'առնէ . Խապօլիտոս՝ Ուեսէոսէ . այս՝ և ասոնց նման հազար ու մէկ պատմութիւններ միշտ կը վկայեն թէ Աստուած ծնողաց անէծքին կը լսէ : Արդարութիւնը կը պահանջէ՝ որ որդւոց ահաւորագոյն թշնամին իրենց վշտացուցած ու բարկացուցած հայրն ըլլայ :

Ի՞այց չկարծէք թէ Աստուած , որ այսպէս միշտ պատրաստ է ծնողաց իղձը լեցընելու , հօր մը՝ մօր մը միայն տրտմութեանցն ու ցաւոց ատեն օգնական եղած ըլլայ : Երբ որդի մը զիրենք կը պատուէ ու սրտերնին ուրախութեամբ կը լեցընէ , երբ անոնք անհամբերութեամբ սրտի անդադար ու մշտամունչ աղօթքներով կ'աղաչեն՝ որ երկինք ձեր վրայ թափեն երջանկութեան հոսանքները , ինչ . միթէ այն ատենն ալ երկինք իրենց ըրլսեր , ինչպէս իրենց բարկութեան ատեն լսեց , ու միթէ փափակներնուն լրումը պիտի չկատարէ : Ուրեմն Աստուած արդար մատակարարութիւն չըներ բարեաց . այսպէս գէշ կը ճանչնանք եղեր ուրեմն աստուածային Կախախնամութիւնը :

Չէ , չէ . չկայ այնպիսի յիշատակարան մը , որուն վրայ այնչափ ախորժի Աստուած նայելու՝ ինչպէս ծերունի հայր մը , պատկառելի պապ մը , ու տարիներուն տակ ընկճած մայր մը : Այն մեծարանքը , որով որ որդի մը իր խոնարհ ու փափուկ զգացմունքը անոնց կը յայտնէ՝ Կախախնամութեան առջին պատարագի մը պէս հաճոյական է . . . Ասոր համար երբէք չենք կրնար գտնել խելացի մարդ մը՝ որ չվախնայ մեծարէ զանոնք , որ իրեն կեանք տուածեն , ու չճանչնայ անոնց աղօթիցը ոյժն ու անզին պատուականութիւնը : Այն պիսին բնութեան ուզածին համեմատ կը մտածէ . կը մտածէ , որ իր բաղդին բան մը չպակսիր՝ թէ որ իր կարօտեալ ծնողացն իրեն ձեռացը վաստակէն ազնիւ մասը հանելու ըլլայ նէ . և երբ կը տեսնէ ինքը զինքը անոնցմէ զրկուած՝ երիտասարդ հասակի մէջ զիրենք կոր-

սընցընելով , երկար ժամանակ անմիսիթար սգով զիրենք կ'ողբայ : Ո՞իայն անօրէնն է՝ որ իր ծնողաց առջեւը դողդըղալու բռնադատուած է :

Ով պատամիք , ով ժողովուրդք , ձեզի կ'ըսեմ . հաւտացէք ինձի ,

ՄԵԾԱՄԵՑԷՑԷՔ ԶԵՐ ՆԱՌԴՔԸ

ՊԼԱՏՈՆ

Ովոր իր հայրը կը պատուէ՝ իր մեղքերուն թողութիւնը կ'առնու . և ով որ զմնյոը կը մեծարէ . այնպէս է՝ իբրև թէ արդէն մեծ դանձ մը դատած ըլլար :

Ով որ իր հայրը կը պատուէ՝ վերջէն ինքն ալ իր որդիքներէն պիտի մեծարուեի . ու ինչ աղօթք որ ընէ՝ Աստուած պիտի լսէ :

Գործքով ու խօսքով նայէ որ քու հայրդ պատուես . որպէս զի իրեն օրհնութիւնը քու վաղ իշնայ :

Որդեակ , քու հորդ ծերութեանը օգնական ըլլաս . չըլլայ թէ զինքը իրեն կենացը մէջ տրտմեցնես :

Իր հօրն ողորմութիւն ընողը՝ Աստուածոյ գիմաց չմոռցուիր :

Աստուածոյ գէմ հայհոյութիւն ընողի մը պէս է իր հայրն անարդուղը . Աստուածոյ անէծքը կը հասնի անոր վրայ . որ իր մայրը կը բարկացընէ :

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՅԵՍՈՒՏԱՑ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

### ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Բ.

Յիշեցի զառորսն զառային :

ՍԱՂՄ.

Ընդ ծալի ծալ խորշոմ ամաց զիմակին Յակոսիցն ի ստուեր՝

Ժըպիտ թեթեւ սողոսկեցաւ լուսածին

Զերդ շողի զիշեր :

Եւ ի մըռայլ սրբտիս հովիտ երերուն

Քերելով հեզիկ

Քաղցրահամբոյրսրացաւթեւոք զըւարթուն

Ո՛չ , ինձ ծանօթ սիդ ,

Զիշեցի զաւորսն առաջին :

Յիշեցի զաւորսն առաջին ,

Յիշեցի զաւորսն ի ծաղկին .

Յիշեցի ըզրոյր Եղեմին ,

Զողեվառ ըզխունկ զայն սըրտին .

Զայն պայծառ յիշեցի զայեր  
Յերփներանդ ամպոց լուսայեռ ,  
Զայն վըճիտ բիւրեղ հայելիս  
Նախարձարծ յոյց ցոլայր արփիս ,  
Վարդափայլ արձակելով չող  
Արքախառն յանմեղութեան քող .  
Յիշեցի զսիւք ի ծոց վարդին ,  
Յիշեցի զաւուրսն առաջին :

Յիշեցի , բայց արդ հոսին թերթք կարմիր  
Ընդ սար ընդ ձոր ցան եւ ցիր ,  
Եւ գեռաբոյս խամրին տերեւք ազագուն ,  
Շընորհք անկան սրբասուն ,  
Փուշք ծաղկեցին զառնազոյն :  
Յիշեցի , բայց անջըրդին ընդ հեղեղատ  
Երեկորին հողմն հեծեծէ շառաշուն ,  
Ուր մանկութեան շունչ զըւարթ  
Կայտուէր ի ծուփ լուսազարդ .  
Ալտասուաթոր՝ դ ականողիս ցաւաղին  
Թափանց աւազ արժդոյն նըսոյլք հարկանին  
Աստեղն իմոյ վայրափատին .  
Եւ մինչ բզնա դէմք յարեւելս որոննեմ ,  
Ինքն ի մըտից ինձ ակն ունիյետս ընդդէմ:  
Ուր այն բըլուր գեղածիծաղ  
Բարձր ընդ ոլորտս անշամանգաղ ,  
Յօյր փայլ ի փայլըն կատարաց  
Ճաճանչաւուխտ շող արձակեաց  
Պըսակաճեմի սէր եւ յոյս  
Իմ ծիրանին արշալոյս :

Ուր այն դիտակ գեղապարոյր  
Երկնի ստորոտն այն լուսաթոյր ,  
Երկրի նախկին եւ միայն կայք ,  
Ուր տըխութեանց ոչ հասին փայք ,  
Ուր զթեւս հանգոց խորհըրդաւոր  
Հողիս յերկնից ինչաւոր :

Երանաւէտ ուր այն բըլուր ,  
Ուր մանկութիւն , ուր խանճարուր ,  
Մինչ սայթաքեալ ի մահառիթ  
Յարտասուաբուխ տըխուր հովիտ  
Մահուն՝ դ ոլորտըս մըթափայր  
Զուր ի կենացս յառիմ ծայր ,

Կենացս ի մասն այն լուսափայլ՝  
Յոր անջըրպետ անկաւ մըռայլ .  
Կարեաց ցաւոց վերաշընմունք  
Իւ քողարիին հոգւոյ աչկունք ,  
Եւ վերացաւ պայծառ պասառ  
Անմեղութեան սուրբ նըկար :

Քանիցս ըղմութ զայս խաւարին  
Յորդավըտակ աչք իմ լային ,  
Եւ թէ տըխուր այնմիկ ընդ ցող  
Կարեաց ամպոց քայքայի քօղ՝  
Սակայն ոչ եւս այլ արշալոյս .  
Կեանք ինձ հոսին խորասոյզ ,

Յըրտասարտուռ զի հովանի  
Յիւր տարածեալ մահ հովանի ,  
Յոր կեանք սըզով միջոց թողուն՝  
Գրաւէ ըզհետ խաւար նորուն ,  
Եւ ի թեւոցն ի սուր շըշուկ  
Զիմ վարէ քայլ խուսափուկ :

Ալյայն թեւոց իցէ փախուստ ,  
Կամի խոտոր շաւիդ թափուստ .  
Բարէ , ի մի քայլ իւր եւ կէս  
Գործէ զհազար մեր զասպարէզ ,  
Մինչ մերս ի փոյթ բարձք կըթոտին  
Եւ անկանիմք ընդ ուղին :

ԱՇ , հետ ընդ հետ շոփ իւր խաւար  
Անցցէ՝ սըրտիս ուր զարշապար  
Դեռ ոչ եթող ինչ յիշատակ  
Խինդ , յոյս , յաշաց կամ ըզկայլակ .  
Անցցէ՝ շիրմին մինչեւ ի ստուեր  
Արձանասացի ինձ հրաւէր :

Անցցէ , եւ մինչ ինձ համառօտ  
Սահմանք կենաց ամփոփին մօտ ,  
Մինչ աչք ըզհետ ձըզին ունայն ,  
Հետախաղաղ մինչ կայ համայն ,  
Ցաւք եւ բերկրանք մինչ մոռասցին՝  
Բայց յիշեցից զաւուրսն առաջին :  
Յիշեցից զաղիկն ի ծաղկին  
Յիշեցից ըզբոյրն Եղեմին .  
Յիշեցից սիփ ի ծոց վարդին ,  
Յիշեցից ըզկապոյտ զերկին ,  
Ուստի իջի սէրարփին  
Ցաւուրսն առաջին :

Յորդամ ճաճանչք յաւիտենից  
Ինձ ցողացեալ յարեւմըտից՝  
Ընդ վըշտագեղ ցող արտասուաց  
Երփն ի յերփին հարցին թափանց ,  
Եւ ի բիւրեղ նոցուն անեղծ  
Հանգերձելոցըն լուսայեղց  
Տացեն ըզփայլ գեղանըսոյլ  
Անծուփ վայելք հոյլ առ ի հոյլ .  
Եւ յայն վերջին ժամ զեղաղարդ  
Յապազայից տեսիլ զըւարթ  
Ի յանցելոյն ըզմի եւեթ  
Անդ հայցեցից շող լուսաւէտ ,  
Զիմ առաւոտ ցօղածին ,

ՈՇ , զիմ աւուրս առաջին :

Լըցէք աղբերք վըշտաց ի լիճյայս սըրտի՝  
Լըցէք յոր շատ իսկ արդ թափիկ . . .  
Լըցէք զոր ձեզ ակն ունի .  
Զի ի նորուն անդ զերեսօք պաղպաջուն  
Յափտենից իջցեն նըսոյլք զըւարթուն ,  
Եւ սիրատարփ ընկըզմեցայց վերըստին  
Ցաւուրսն առաջին  
Յիմ այդ նորածին  
Կապոյտ յերկին :